


№118 1

ՀԱՐ ԹԱՏՐԵՐԳԱԿԱՆ ԹԻԻ 12

ՓՈՔՐԻԿ ԾԻՍԱՆ ՄԱՔՐՈՂԸ

(ԹԱՏՐ ՄԷԿ ԱՐԱՐՈՒԱԾՈՎ)



ԹԱՐԳՄԱՆՆՑ ԳԵՐՄԱՆՆԵՐԷՆԷ

Հ. Ե. ՊՕՂՈՍԵԱՆ

ՄԵԽԹ. ՈՒՆՏԷ

Պ Լ Ո Վ Դ Ի Ի

1 9 3 4



891.995

ժ-89

891.990
Կ-89

№ 118 1 49
2011-07

ՓՈՔՐԻԿ ԾԻՍԱՆ ՄԱՔՐՈՂԸ

(ԹԱՏՐ ՄԷԿ ԱՐԱՐՈՒԱԾՈՎ)

ԹԱՐԳՄԱՆԵՑ ԴԵՐՄԱՆԵՐԷՆԷ

Հ. Ե. ԳՕՂՈՍԵԱՆ

ՄԵԽԹ. ՈՒՆՏԷ

Գ Լ Ո Վ Դ Ի Ի

1934

ԱՆՁԻՆՔ

ՊԱՐՈՆ ԳԵՂԱՄԵԱՆ

ՏԻԿԻՆ ԳԵՂԱՄԵԱՆ

ԱՂԱԻՆԻ 12—14 տարեկան

ՀՐԱՆԳ 10—12 իրենց տղաքը

ԵՐԱՆՈՒՀԻ 6—8

ՆԱԶԻԿ 4—5

ԱՐՇԱԿ փոքրիկ ծխան մաքրող մը՝
Հրանդի հասակակից

ԱՆՆԱ, սպասուհի 10—12 տարեկան:

(Յե՛տք կը ներկայացնէ փառաւոր սենեակ մը, առջեւը՝ աջ ու ձախ՝ փոքր սեղան մը, մեկուն վրայ ծաղիկ կոյուղ մը, միւսին վրայ փետուրէ գլխարկ մը, բուր մը եւ ոսկեճամուցոյց մը: Իւրաքանչիւր սեղանին վրայ կը գտնուի մեծ պասքի հաշիւի մը: Ետեւը՝ դեպ ի աջ՝ դուռը կողմնակի սենեկի մը, դեպ ի ձախ՝ նրբանցքի վրայ ճաշոյ դուռ մը, մեջքեղը՝ ի-սաղակալի վառարան մը):



769-81

Ա. ՏԵՍԻՎ

Ա. Ղ. Ա. Ի. Ն. Ի.

(Ծաղիկի կոյուղի սեղանին առջեւ նստած՝ ծաղիկփունջի մը մեջ վերջին ծաղիկը կը զետեղէ, փունջը հոս հոն դեռ քիչ մըն աչ կը շփրտէ, յետոյ գալն դիտելով՝ կ'երգէ):

Ծիրանի գոյնով պըճնուած սիրուն
Վարդեր կը փայլէին շողովն արեւուն.
Կը շողայ նաեւ շուշանը մաքուր
Գոհարը ծաղկանց եւ անուշաբոյր:

Կը փայլէ ձիւնը շուշանին ձերմակ
Ներկուած վարդին բոցերէն համակ.
Կարծես կը շնչէ, կը սըփռէ իր հոտ
Արչալսյսին մէջ հիւսելով նարոտ:

Այսպէս ալ երբ մենք ազնիւ հողիներ
Ընտրելով կ'ընենք մեզի միշտ ընկեր՝
Մեր կեանքը կ'ըլլայ - ճշմարիտ պարծանք
Անոնց գեղեցիկ կեանքին արձագանգ:

Բ. ՏԵՍԻՎ

ԵՐԱՆՈՒՀԻ ԵՒ ԱՂԱԻՆԻ

ԵՐԱՆՈՒՀԻ. - Բարի լոյս, սիրելի Աղաւնի. զբողած ես
ԱՂԱԻՆԻ. - Բարի լոյս, սիրելի Երանիկ:
ԵՐԱՆՈՒՀԻ. - Ո՛հ, ի՛նչ գեղեցիկ ծաղկեպտակ: Իբրաւ, մեծ
արուեստագէտ մըն ես: Բայց, ըտէ, ի՛նչ սլիտի բ-

նես պսակը:

ԱՂԱԽՆԻ. - Ը՛նչ, չըլլայ որ մասնուէինք: Միտքդ չի՞
դար սանկ ընտանեկան տօնախմբութիւն մը:

ԵՐԱՆՈՒՀԻ. - Ո՛հ այո. Հրանդին ծննդեան տօնը:

ԱՂԱԽՆԻ. - Ճի՛շդ. և այս ծաղկեպսակն ալ անոր համար է:
Այս ծաղկեկողովն ալ: Այսօրուան ճաշի հանդերձանքն ու
ամբողջ սեղանի խնջոյքը ծաղիկներով պիտի փայլի:

ԵՐԱՆՈՒՀԻ. - Ստուգի՛ւ, անոյն ու քնքուշ քոյրիկ մըն
ես ու ամէն բանի վրայ կը մտածես: Առիթ մը չեո փախցնե՞ր
կորայրներդ ու քոյրերդ ուրախացնելու համար:

ԱՂԱԽՆԻ. - Դուն ալ կրնայիր քու լուծադ բերել այս
տօնին:

ԵՐԱՆՈՒՀԻ. - Ե՛ս. ի՞նչպէս. խօսէ՛, ի՞նչ կ'ուզես ըսել:

ԱՂԱԽՆԻ. - Սիրուն, փոքրիկ նարնջենիովդ, իր երեք
աղւար նարինջներովդ, սրտնք արդէն հասունցած են: Անոնք
էրենց սակի փայլով իմ բուրբ ծաղիկներուս փայլը պիտի նսե-
մացնէին:

ԵՐԱՆՈՒՀԻ. - Օ՛, ամենայն սիրով: (Կը զանգահարէ եւ
յետոյ Աղաւնիին ձեռքէն կը բռնէ): Անուշի՛կ քոյրիկս, ու-
րիշներն ուրախացնելով միայն գո՛հ չես, ինձի ալ կը սոր-
վեցնու թէ ի՛նչպէս կրնամ ուրիշին ուրախութիւն պատճառել:
Շնորհակալութիւն այս քաղցր հաճոյքին համար:

ԱՂԱԽՆԻ. - Շնորհակալութիւն մանաւանդ մեր սիրելի ծը-
նոյց: Եթէ մեր մէջը բարի բան մը կայ՝ միայն անոնց
տուած բարի դաստիարակութենէն է:

Գ. ՏԵՍԻՂ

ԱՂԱԽՆԻ, ԵՐԱՆՈՒՀԻ, ԱՆՆԱ

ԱՆՆԱ. - Ի՞նչ կը հաճիք:

ԵՐԱՆՈՒՀԻ. - Աննա՛, բարի եղիր պատուհանին առջեւ ե-
զող նարնջենին հոս բերելու:

ԱՆՆԱ. - Անմիջապէս: (Կը մեկնի):

ԱՂԱԽՆԻ. - Իսկ մեր սիրելի հայրիկը չքեղ նուէր մը պիտի
ընէ Հրանդին: Նայէ հոն սեղանին վրայ:

ԵՐԱՆՈՒՀԻ. - Ա՛, հիանալի՛, հիանալի՛: Աբամանդադարդ
ուրե՛ւմայոյց մը: Ո՛հ, բարի Հրանդը որքան պիտի ուրա-
խանայ: Ասիկա իրեն համար ցնձութիւն մը պիտի ըլլայ:

ԱՆՆԱ. - (Ծառը հետը) Վա՛խ, տեսէք թէ ի՛նչ եղած է:
Մաստիկ վախցած եմ: Բան մը չեմ կրնար . . .

ԵՐԱՆՈՒՀԻ. - Ո՛հ, Աստուած իմ, երեք սիրուն նարինջ-
ները չկան: Գողցուած են: Ասիկա շա՛տ անհաճոյ բան է,
Աննա՛, ծառը անդին տար ու հետս եկուր:

Գողը պիտի բռնէ՛նք: Կը հասկցնե՛մ անոր: Եկու՛ր:

ԱՂԱԽՆԻ. - (Երանուշիին ետ կեցնելով) Անուշի՛կ Երանոս,
մի՛ յուզուիր, անխոհեմութիւն մի՛ ընեք, կեցի՛ր:

ԵՐԱՆՈՒՀԻ. - (Տեղի տարով) Ա՛, զարմանալու բան չէ եթէ
մարդ լըջօրէն բարկանայ, նարինջները ս՛րբան ուրախացու-
ցեր են զիս, և սակայն ինձի համար չէ, այլ անո՛ր համար
որ պիտի չկարենամ Հրանդին հաճոյք մը պատճառել . . .
պէտք է որ նայիմ . . . Բայց (Կը մեկնի Աննային
հետ):

Գ. ՏԵՍԱՐԱՆ

Ա Ղ Ա Մ Ն Ի

Եղածը փոքր բան մըն է: Բայց և այնպէս անհաճոյ: Ես
ալ ըլլայի՛ պիտի նեղանայի: Սակայն . . . տեսէք սա ծաղիկ-
ները, ի՛նչ հեղիկ, հանգարտ ու խաղաղ արարածներ են.
ու ե՛ս անհանգիստ ու գրգռուած պիտի ըլլայի: Արարիչը
այս անուշիկ ծաղիկներու միջոցաւ մեզի աղուար օրինակ
կու տայ . . . պէտք չէ՞ որ նմանիմ . . . : Ո՛չ, իրեն
պէս հեղ ու քաղցր պիտի ըլլամ:

Ե. ՏԵՍԻԼ

ԱՂԱՒՆԻ, ՆԱԶԻԿ

ՆԱԶԻԿ, - (Վազեղով ներս կու գայ՝ կարծես մեկի մը հա-
շածուած՝ ու Աղաւնիին ապրտիներով) Աղաւնի, Աղաւնի: Օգ-
նութիւն, օգնութիւն:

ԱՂԱՒՆԻ. - Աստուած իմ, ի՞նչ եղար, անուշիկ Նազիկ,
խօսէ՛:

ՆԱԶԻԿ. - Ո՛հ, Աղաւնի, փոքրիկ սեւաթոյր մարդ մը . . .
երեսը, ձեռքերն ու զգեստները ածուխի պէս սեւ էին ու
ձեռքին աակ հաստ, հաստ դաւաղան մը ունէր . . . :

ԱՂԱՒՆԻ. - Ինչու՞ աղջիկ, ամբողջ մարմնով կը դողաս,
դիւ ալ վախցուցիր: Քիչ մը խոհեմ եղիր: Տեսածդ՝ փոքրիկ
ծխան մաքրողն է: Մէկո՞ւն գէշութիւն չ'ըներ:

ՆԱԶԻԿ. - Ինչո՞ւ համար է այն ատեն այն դա-
ւաղանը: Ինչո՞ւ համար այնքան սեւ է ան:

ԱՂԱՒՆԻ. - Ինչո՞ւ փոքրիկը վառարաններուն ծխանները կը
մաքրէ: Ասոր համար հաստ աւելին պէտք ունի: Եկո՛ւք
նայէ: Մեր խտալական վառարանէն կրնաս հասկնալ: Նայէ,
հոս, վարի կողմէն կը վառեն ու աղուսը կը առքցնէ ու
մենք ալ ձեռք ատեն անոր շուրջը կը բոլորուինք: Մուխը՝
ահա անկից վեր կ'ելլէ՞ դուրս կ'երթայ: Նայէ վերը, ատկէ
սողալով վեր պիտի ելլէ խեղճ փոքրիկ ծխան մաքրողն
ու ծուխը պիտի աւլէ, որպէս զի հրդեհ չըլլայ: Ասոր
համար ալ խեղճ պզտիկը սեւ է: Բայց ան մեր բարերարն է:
Ան մեր երախտագիտութեան արժանի է, երբ լմնցնէ՝ կըր-
նաս հեար խօսիլ ու ձեռքը թօթուել:

ՆԱԶԻԿ. - Ո՛հ, ո՛չ: Այդ չեմ ըներ, այնքան տգեղ է սր
մարդ կը վախնայ:

ԱՂԱՒՆԻ. - Ամօթ է, Նազիկ, տղայ մի՛ ըլլար: Պիտի
տեսնես թէ իրաւունք ունիմ և թէ ան վախնալու ո՛րեւէ բան
չունի: Բայց ինչո՞ւ եկար հոս:

ՆԱԶԻԿ. - Հայրիկը պարտէզին մէջ կը բաղձայ նախաձա-
շել: Կ'ուզէ սր ամէնքս ալ հոն գտնուինք, սրովհետեւ Հրան-
դին ծննդեան սօնն է:

ԱՂԱՒՆԻ. - Էաւ, ուրեմն ասն զնա, ես ալ ետեւէդ կու
գամ: Պէտք եմ մայրիկին ալ իմացնել, սր հոն սենեակին
մէջ նամակ կը գրէ:

ՆԱԶԻԿ. - Առանձին չեմ կրնար երթալ: Գոնէն դուրս ել-
լել չեմ յամարձակիր: Զգուելի՛ փոքրիկ սեւ մարդը: (Պաղա-
սագին ձայնով) Հեաս եկո՛ւք:

ԱՂԱՒՆԻ. - Սիրելի՛ Նազիկ, դուն ատանձին պիտի եր-
թաս, որպէս զի սորվիս տղայական վախիչ յաղթել: Ինչպիսի
քաջասիրտ աղջիկ մը եղիր: Բեզի բա՛ն մը չի պատահիր: Կըր-
նաս մտածել թէ քեզի հետ գալս ինձի մեծ նեղութիւն պիտի
ըլլար՝ եթէ քեզի համար չ'ընչին վախ մը ունենայի:

ՆԱԶԻԿ. - Այն ատեն կ'երթամ: Բայց . . . բայց . . .
սիրտս քիչ մը կը դարնէ: (Կամաց կամաց ու վախով մը
դուրս կ'երթի):

ԱՂԱՒՆԻ. - Բարի մանուկը, վստահութիւնը ո՛րքան ազ-
դեցութիւն ունի մանկական քնքուշ սրտին վրայ: Անգամ մը
որ աղու մը վստահութիւնը շահեցար — ամէն բան կրնաս
ընել: (Բեզ ի սենեակը) Մայրիկ, հայրիկը կը բաղձայ կա-
նանչին վրայ նախաձաշել:

ՏԻԿԻՆ ԳԵՂԱՄԵԱՆ. - (Ներսէն) Միայն կ'ընել մ'նայ: Բո-
պէէ մը կը վերջացնեմ ու կու գամ:

ԱՂԱՒՆԻ. - Տղուն ետեւէն երթամ, սեսնեմ ուր գնոց:

Զ. ՏԵՍԻԼ

ԱՐՇԱԿ ՓՈՔՐԻԿ ԾԽԱՆ ՄԱՔՐՈՂԸ

(Դուրս գալիս առաջ՝ ան ծխանի մեջէն մերք փերիչի
շառագիւնը եւ մերք իր երգի ձայնը լսելի կ'ընեն):

Թէպէտ պըզտիկ մանչ եմ ես
Մեծ են գործերս ու պէտպէս:

Շատ մեծ մարդիկ չեն կրբնար
Ընեղ, դօր ես կ'ընեմ յար:

Ո՛րքան շքեղ պալատներ

Առանց ինձի են այրեր

Սակայն հիւր եմ ամէն տեղ

Միշտ ատելի ու տղեղ:

Կը սողսօսկիմ վեր ու վար

Ընելով դօր՝ օգտակար

Մինչ սերիչներ կը սողան

Փռքի համար անարժան:

(Այս միջոցին՝ միևնջեռ վար կ'իջևայ ու դուրսը կը դիտէ)
Ա՛, դուքսը շատ աւելի գեղեցիկ է՝ քան ներսը՝ ծխանին մէջ:
Ինձի այնպէս կ'երեւայ թէ աշխարհը ճեղք մ'ընդունեա՞ծ է . . .
ու կարելի է երկինքէն ներս նայիլ: (Զգուշուրեա՞մք արևն
կողմ կը դիտէ) Մ'ս'կ մ'իսկ չի շարժիր: Ո՛չ սք կայ: Օ՛ն, դէպ
ի դուքս: (Արագօրէն դուրս կը սողայ) Գրո՛ղը տանի, ատիկա
խցիկ մըն է: Այսպիսի բան մը, բնականաբար, ես չունիմ:
Ամէն ինչ շքեղ ու հիանալի է: Տե՛ս, տե՛ս, տե՛ս: Ասո՛նք հը-
րաշալիքնե՛ր են: Սքանչելի՛ բաներ: Եթէ երկինքն այսքան
գեղեցիկ է՝ սիրով բարի ու խելօք կ'ըլլամ, հոն երթալ կարե-
նալու համար: (Ինկզիսկի հայեցիկն մեջ կը դիտէ ու սար-
սափի աղաղակ մը կը փրցնէ) Վա՛յ, այդ ի՛նչ է:

(Տիկին Գեղարեան ֆովի սեկեակին գալով ետեւն այնպէս
մը կը կեկայ, որ սպան գիւնք չի նկատեր, եւ շոյ ձեռնով ու
նշաններով կը յայտնէ իր մասնակցութիւնը՝ սղան մեկնախօ-
սութեան) Հոն, միւս սենեակին մէջն սվ կայ արդեօք: Ինչ-
քան վախճուց գիտ: (Վախով ակզամ մըն ալ կը նայի հայեցիկն
մեջ) Կարձեա ատիկա ես եմ: Այո՛, այո՛, ստուգիւ հոգ գիտ
անգամ մըն ալ կը տեսնեմ: Այդ հայլին շատ խոշոր է: Ան-
շուշտ շատ դրամ արժած է . . . Ո՛հ, այս ի՛նչ սիրուն գըլ-
խարկ է: Պէ՛տք է որ անգամ մը զլխուս վրայ փորձեմ: (Նսիս
ձեռները կը յուսայ եւ յեռայ գլխարկը գոռիսը դնելով միևնջեռ

աչխերը կ'իջեցնէ) Ա՛, թուր մըն ալ կայ հոս. ա՛ն ալ մէջքէս
պիտի կախեմ: (Սուրբ մեջքը կը կարգէ, ձեռները մեջքին կը
դնէ ու հայտնի տնջեռ այնպէս մը կը կեկայ որ իր պատ-
կերը հանդիսակները կը տեսնէ): Ճշմարիտ ստահակ մըն եմ:
Ու եթէ բարին Աստուած գիտ քիչ մը մեծ մարդ ալ ընել տար
. . . Աստը անշուշտ պիտի յարմարէի: Գոնէ ուտելու և խը-
մելու մէջ ո՛չ մէկէն վար պիտի մնայի: (Ասդին ակդին ճեմե-
ղով) Իրական պարտնի մը պիտի նմանէի . . . և ի՛նչ ազուտը
պիտի ըլլար. մարդիկ ալ ինձի խորին յարգանքներ պիտի մա-
տուցանէին: (Հայտնի մեջ իր պատկերին տնջեռ միևնջեռ գետիկ
կը խոնարհի) Նորին մեծութեան խոնարհ ծառան . . . : Գը-
րո՛ղը տանի, ի՛նչ է այս: Վա՛յ, վա՛յ, վա՛յ: Գէշ ընդունե-
լու թիւն գայ: (Այսինկէ՛ գոռիսը քրեմափոշիով ծածկուած
է: Շուրսով գլխարկ ու սուր մեկդի կը նետէ ու արևն կերպով
կ'աշխատի քրեմափոշին մաքրել): Ինքզինքս լա՛ւ գծագրեր եմ:
Կարձեմ այս մարդիկը ալիւրը գլխարկով տուն կը տանին,
ինչպէս ես երբեմն ելաք կախ կեռաս . . . : Մայրս շատ ի-
րաւունք ունէր, հարիւր անգամ կը կրկնէր թէ. ինչ սք քեզ
չ'այրեր՝ մի՛ փչեր: Հոգ չէ, հոգ չէ, ծխանին մէջ ճերմակու-
թիւնը կ'անհետանայ և ամէն բան նորէն ազուտ մը կը սեւ-
նայ, այնպէս որ վրաս հե՛տք մը անգամ պիտի չնշմարուի:

(Ժամացոյցը կը նկատէ) Բայց այս փայլուն բանը ի՛նչ է:
Ա՛, ժամացոյց, գրպանի ժամացոյց: Կը կարձէի թէ աշխար-
հիս մէջ մեր գիւղապետին չափ հարուստ մարդ չկայ այսպիսի
բան մը գնելու համար: Մեր գիւղապետը արծաթէ ժամացոյ-
ցով մը խոշոր պատու թիւն մը կը կտաւարէ ու քառորդ
ժամուան մէջ երեք անգամ ժամացոյց կը նայի՝ գիտնալու
համար թէ ժամը քանի՞ է: Բայց այս ժամացոյցը լսի՛լ արծաթէ
չէ. կարձեմ զուտ սակի է: Ու ինչպիսի՛ փոքր շողջողուն քա-
րիկն'րով ալ զարբարուած է: Իրական զարդ մըն է: Հազուա-
գիւտ բան է: — Նայէ՛, ժամացոյցը կենդանի՛ ալ է . . . :
(Ականջին կը մօտեցնէ) Ի՛նչ հրաշ սլի բան. շարունակ գի՛կ-գա՛կ,
գի՛կ-գա՛կ: Ու մարդը, սք այսպիսի գեղեցիկ բան մը չիսած

է՛ ի՛նչ մեծ գլուխ ունեցած ըլլալու է: Ամէն պարագայի՛ փեթակէ մը աւելի մեծ:

Ա՛, ի՛նչ կ'ըլլար՝ եթէ ժամացոյցն առնուի . . . : Առնո՞ւմ . . . Առնո՞ւմ . . . : Սակայն, այն ատեն գող մը պիտի չըլլայի՞. այլեւս հանգիստ պիտի կարենայի՞ քնանալ. մարդու մը երեսը պիտի կարենայի՞ նայիլ . . . : Ո՛չ, ո՛չ. ժամացոյցը չե՛մ առնուր: Բայց՝ մէյ մը կ'ուզեմ ներսը նայիլ թէ արդեօք ի՛նչ կայ որ այդպէս կը կացահարէ:

(Կը փորձե ժամացոյցը բանալ) Օ՛ն, ուրեմն ո՞ւր պէտք է ճնշել: (ժամացոյցը կը գտնուի եւ ան ուրախութեամբ կը ցատկորսի) Օ՛, կը գարնէ ալ. պէտք է որ առնուի: Մէ՛յ մըն ալ ձեռքէս չեմ ձգեր: Բայց . . . եթէ իմացուի՞ . . . Ա՛, ո՛չ ոք կը սեսնէ . . . Ո՛չ ոք . . . Աստուած՝ ալ չի տեսներ, որ ամէն տեղ ու հոս ալ — հո՛ս ալ — ներկայ է: Եթէ գողնայի՛ կրնայի՞ անգամ մ'ալ ուրախութեամբ երկիրք նայիլ: Կրնայի՞ հանգիստ մեռնիլ: Աստուած՝ իմ . . . Ի՛նչ եղայ յանկարծ . . . Սոսկում մը եկաւ վրաս: Ամբողջ մարմնովս կը դողամ: Ո՛հ, ի՛նչ է այս . . . Ատիկա յանգիմանող խիղճն է: Այս ձայնին պէտք եմ հետեւիլ: Այսպէս ընել սորվեցուցին ձի միշտ հանգուցեալ մայրս իր մահուան անկողնոյն վրայ: Ո՛հ, Աստուած՝ իմ, կարծես այն ատենուան պէս հիմայ ալ անիկա իր պողած ձեռքովը զիս կը բռնէ . . . : Ո՛հ, սիրելի՛ մայր, կը հնազանդիմ քեզի . . . Աստուած՝ իմ, ներքէ՛ մեզանչական մտածմունքիս: Ահա նորէն տեղը կը դնեմ ժամացոյցը: Բարբի խիղճ մը շատ աւելի կ'արժէ, քան հազար սոկեթամացոյցներ, քան աշխարհի ամբողջ սոկին: (Տիկին Գեղամեան շուտով իր սենեակը կը ֆաշռի՝ որպէս զի տղան գիւնք չկըմարէ):

Օ՛ն, շուտով նորէն ծակէն ներս՝ դեռ բան մը չիմացուած: (Միտակիւն մեջ կը սողոսկի եւ արագօրէն վեր կը մագրցի):

Է. ՏԵՍԻՒ

ՏԻԿԻՆ ԳԵՂԱՄԵԱՆ

Մեկնած է: Հոս է ժամացոյցը՝ Ո՛հ, սքանչելի՛ աղայ: Աստուած իմ, ուրեմն ամէն վիճակի ու նոյն խո՛ղ վարի դասակարգի ժողովուրդին մէջ անգամ մարդիկ ունիս, որոնք զքեզ կը յարգեն ու կը սիրեն: Ու ա՛յս է արդէն էականը. ասիկա միայն մեզի յաւիտենական, մնացուն արժէք մը կու տայ: Ուրիշ ամէն բան, որքան ալ մեր աչքին փառաւոր ու շողշողուն երեւնայ՝ մնացուն չէ և ամէնէն ետքն ալ փոշիի պէս կ'անցնի . . . : Բարբի՛ աղայ, այս զեղեցիկ գործքը անվարձ պիտի չմնայ: Զքեզ բոլոր տղոս օրինակ պիտի ներկայացնեմ: Իսկ քու մայրդ . . . Ո՛հ ան ալ ինձի համայ շինիչ օրինակ մը պիտի ըլլայ: Իր բերանը շատոնց փակուած ու լւած է, և սակայն ան դեռ իր ազուն կը խօսի . . . դեռ կ'ապրին իր բարբի իրաւաներն իր որդւոյն սրտին մէջ: Իր ձեռքը, որով մահամերձ վիճակի մէջ անգամ դեռ իրենները կը սեղմէր՝ շատոնց խամբած է, և սակայն տակաւին իր որդին սձիբէ մը ետ կը կեցնէ ու կորստեան վիճէն կը կորզէ: Այսպիսի սքանչելի պտուղներ կու տայ լաւ դաստիարակութիւնը:

Ը. ՏԵՍԻՒ

ՊԱՐՈՆ ԳԵՂԱՄԵԱՆ, ԵՐԱՆՈՒՂԻ, ԱՌԱՋԻՆԸ

ՊԱՐՈՆ Գ. (Ներս մտնելով՝ Երանիկին) ձի՛ղ է պատմութիւնը, Երանուհի:

ԵՐԱՆՈՒՂԻ. Այո՛, հայրիկ: Ծեր պարտիզպանը անձամբ տեսած է թէ ի՛նչպէս Հրանդ նարինջները փրցուցած է:

ՏԻԿԻՆ Գ. (Ողբարարած երկան դիմաց կողքով) Սիրելի ամուսինս, քիչ տաջ սա քովի սենեակին մէջ տեսարանի մը ներկայ եղայ, որ ամբողջ էութիւնս յուզեց ու զիս շափանց ուրախացուց: Ահա թէ ինչ փոքրիկ ծխան մաքրողը ծը-

խանէն այդ սենեակն իջաւ: Այս ժամացոյցը չսփազանց իր
ուշադրութիւնը գրաւեց, Անրացատրելի ուրախութիւն մը
պատճառեց: Այնպէս որ քիչ մնաց գրպանը պիտի դնէր: Սա-
կայն Աստուծոյ գաղափարն ու իր մօրլան յիշատակը ի վեր-
ջոյ տիրական դարձան: Առանց նկատուելու՝ վկայ եղայ իր գե-
ղեցիկ պատերազմին ու փառաւոր յաղթանակին:

ԵՐԱՆՈՒՀԻ.- Ի՞նչ գեղեցիկ, ի՞նչ փառաւոր:

ՏԻԿԻՆ Գ.- Պէտք չէ գանիկա անվարձ թողնուի Պէտք է...
բայց ի՞նչ կայ, սիրելի ամուսինս, բնաւ չես ուրախանար:
Նայուածքդ բարբառիկն ախուր է: Ուրիշ անգամ այսպիսի սի-
բուն գործքեր գրեց կը հիացնէին: Ատիկա քեզ չի՞ յուզեր:

ՊԱՐՈՆ Գ.- Զափաղանց, սիրելի՛ս: Այդ գործքին ազնու-
ւածութիւնը քեզմէ աւելի կը զգամ այս վայրկեանիս: Ատիկա՛
հայրախան սրտիս խորը կը թափանցէ: Վասն զի քիչ առաջ
աղաքներէս մէկուն մէկ արարքն իմացայ, որ այդ խեղճ ծը-
խան մաքրողին ճի՛շդ հակապատկերն է:

ՏԻԿԻՆ Գ.- Կը գործուրեցնես զիս. ի՞նչ պատահեր է:

ՊԱՐՈՆ Գ.- Կը տեսնե՞ս Երանիկին նարնջներն: Ա՛յո է
Երանուհի:

ԵՐԱՆՈՒՀԻ.- Այո՛, հայրիկ: Տե՛ս, մայրիկ... երեք գե-
ղեցիկ նարինջները չկան Հրանդ գողցած է զանոնք:

ՏԻԿԻՆ Գ.- Ո՞հ Աստուած՝ իմ, ի՞նչ թեթեամիտ աղայ:

ՊԱՐՈՆ Գ.- Անշուշտ թեթեամիտ և զեռ աւե-
լի՛ն: Ստանա՛կը... պիտի խրատեմ զինքը: Ծխան մաք-
րող տղան պատմութիւնը ճի՛շդ ժամանակին հասաւ... որ-
քան ալ ինձի անհաճոյ ըլլայ թէ ոտորին դասակարգէ աղայ
մը՝ աւելի ազնիւ գործած է՝ քան մեր աղան, որուն դաս-
տիարակութեան համար ա՛յնքան ջանք կը թափենք: Պէտք է
որ Հրանդ ալ զգայ այն՝ ինչ որ ես կը զգամ: Ան պէտք է
խորապէս զգալ թէ հակառակ դասակարգի ու հարստութեան՝
մբոտ ծխան մաքրող պատանիէն շատ ու շատ վար կը մնայ:
Հրանդ պէտք է որ լաւ մը ամչնայ:— Գնա՛, Երան, Հրանդը
ես կանչէ: Բայց զեռ մի ըսեր թէ ինչո՞ւ:

ՏԻԿԻՆ Գ.- Իսկ Աղաւնիին ալ ըսէ որ փոքրիկ ծխան
մաքրողը հոս բերէ: Կրնաս ըսել թէ ինչո՞ւ: Բայց աղուն բան
մը չըսես:

ԵՐԱՆՈՒՀԻ.- Օ՛, ծխան մաքրող աղան՝ սակի աղայ մը
կերևայ: Շատ ուրախ եմ որ զինքը կանչել կու տար: Ան-
շուշտ ատիկա աւելի հաճելի է՝ քան Հրանդը կանչելը... Ո՛հ
եթէ զխանայի թէ՛ հայրիկը այսքան պիտի վշտանար՝ հարկաւ
կը լռէի: Ա՛, որքան կը ցաւիմ որ մեզմէ մէկը ձեզի վրչա մը
պատահած է:

Թ. ՏԵՍԻԼ

ՊԱՐՈՆ ԳԵՂԱՄԵԱՆ ԵՒ ՏԻԿԻՆ ԳԵՂԱՄԵԱՆ

ՏԻԿԻՆ Գ.- (Լուռ՝ ծաղիկները կը դիտէ):

ՊԱՐՈՆ Գ.- (Մսածկո՛ս՝ վեր - վար կը ձեւէ):

ՏԻԿԻՆ Գ.- Անոյշ, աղուոր աղջիկները: Անխարհուրդ, թե-
թեամիտ մանչը: Այսպիսի բարի քոյրերու հանդէպ՝ ա՛յսքան
անղայ ըլլալ...:

ՊԱՐՈՆ Գ.- (Ինքնիշխան): Ծի՛շդ: Կ'ըլլա՛յ: Այսպէս ամէ-
նէն լաւն է... Ու պզտիկ հաճելի է ինձ... այո՛... տես-
նենք թէ ի՞նչ ընելու է...:

ՏԻԿԻՆ Գ.- Տես սա գեղեցիկ պսակը: Անմիտ աղան այս-
պիսի ուրախ տօն մը կը խանդարէ:

ՊԱՐՈՆ Գ.- (Շատ շուրջ): Այո՛... Այսօրուան տօնախմբ-
ութիւնը ուրիշ կերպարանք պիտի առնու:

ՏԻԿԻՆ Գ.- Սիրելի ամուսինս, խնդիրը այնքան ալ
լուրջ մի՛ առնուր: Եղածը աննշանակ բան մըն է:

ՊԱՐՈՆ Գ.- Աննշանա՞կ: — Ո՛չ: Տղոց համար աննշանակ
բան չկայ: Բուռ մը կաղինը գրեթէ այն է աղոց համար, ինչ
որ բուռ մը սակին է մեզի համար: Թո՛ղ որ աղան կաղի-
նի խաղին մէջ խաբէութիւն ընէ: Գրա՛ւ կը դնեմ որ երբ
մե՛ծնայ՝ սակոյ համար ալ միևնոյնը պիտի ընէ: Թող որ սք-

դան անպատիժ նարինջ մը գողնայ. երբ մարդ ըլլայ՝ առիթ պիտի փնտոէ ձեռքն ուրիշին քսակին երկնցնելու: Փոքրիկ սերմէ մը՝ ծառ մը երևան կու գայ:

Տիկին Գ. - Ձեմ ուզեր քեզի հակառակիլ: Իմ կարծիքս այն է թէ Հրանդին ըրածը լաւ բան չէ, սակայն ասոր մէջ այնքան ալ մեծ չարիք մը չկայ:

ՊԱՐՈՆ Գ. - Ո՛չ, Սակայն ես կը կարծեմ թէ կա՛յ: Անա թէ ի՛նչպէս: Ըրածը ծնողաց խիստ արգելքին դէմ անհնազանդութիւն չէ՞, Բայրերուն հանդէպ անորտութիւն չէ՞, Մեծ շատակերութիւն չէ՞, Յանկասիրութիւն, զողութիւն, անարատութիւն ու Աստուածամոռացութիւն չէ՞, Եթէ թողուէր որ այս բոլոր մոլխոտներն անոր սրտին մէջ աճին՝ չե՞ս մտածէր ինչ պիտի ըլլար ազան: Միթէ իր իշխանին պիտի հնազանդէ՞ր: Իւր ընկերներուն հանդէպ անորտութիւն պիտի չընէ՞ր: Պիտի կարենա՞ր իր ցանկութիւնները գտել: Օտարին ինչքը նուէրական պիտի համարէ՞ր: Աստուծոյ կամքը իր բոլոր քորձերուն միակ կանոն պիտի նկատէ՞ր: Ամբողջ, խոշոր, քաղձածի՞ր ծառը փոքրիկ սերմին մէջ չե՞ս նշմարեր:

Տիկին Գ. - Ձեմ կրնար ըսել թէ իրաւունք չունիս: Սակայն Հրանդ այս ամէն բան խորհած չէ: Ձի կրնար պահանջուիլ որ սղան իր հօրը պէս այսքան պայծառատեսութիւն ունենայ:

ՊԱՐՈՆ Գ. - Հոս քեզի իրաւունք կու սամ: Միայն թէ անո՛ր համար Աստուած պայծառատես աչքերով հայրը սրբւոյն քովը դրած է, որպէս զի ձեռքով մասնանիչ ընէ շիտակ ձամբան՝ ըսելով թէ. «նայէ՛, այս ձամբուն ծայրը խորխորատ մը կը սեռնեմ. ասկէ զգուշացի՛ր: Թէպէտ սկիզբը փուշերով ծածկուած է՝ սակայն ի վերջոյ ուրախութեան վայրը կ'առաջնորդէ. անկէ գնա»: Եթէ խօսքերը չօգնեն՝ խիստ միջոցներ պէտք է գործածել:

Տիկին Գ. - Ձեմ ուզի որ յանձնեմ անպատիժ մնայ: Սիրող մայրը՝ հօր այրական խստութիւնը լսկ մեղմացնել կը փափազի:

ՊԱՐՈՆ Գ. - Շատ լաւ, մեղմել: Ասոր ըսելիք չունիմ, օրերելի՛ մայր: — Մեղմել, բայց ոչ արդիւնել: Մեղմել, բայց անգոր չընել: Անո՛ր համար Տէրը հայրերը խիստ ու լուրջ — իսկ մայրերը հեղ ու քաղցր ստեղծած է, որպէս զի՛ ինչպէս որ կ'ըսես՝ կանացի մեղմութիւնը՝ այրական խստութիւնը մեղմէ - որպէս զի նաեւ, պիտի աւելցնեմ, հայրական խստութիւնը՝ մօր մեղմութեան օգնէ որ տկարութեան չիջնայ: Մեղմութիւն ու խստութիւն միասին ըլլալու են, որպէս զի ասով գեղեցիկ ամբողջութիւն մը կազմուի:

Տիկին Գ. - Արգ, Հրանդին համար ի՞նչ որոշում տուիր: Ձինքը ի՞նչպէս պիտի պատմես:

ՊԱՐՈՆ Գ. - Ամէնէն առաջ իր ծննդեան տօնին համար գնած ժամացոյցս պիտի չստանայ — ի պատիժ իր անպատուութեան: Նոյն իսկ կը փափագէի զայն խեղճ ծխան մաքրող աղուն նուէրել՝ ի վարձատրութիւն իր պատուաւորութեան:

Տիկին Գ. - Ժամացոյցը: - Ոչ, ասիկա չափազանցութիւն պիտի ըլլար: Դժկամութիւնդ զքեզ արագ վճուի մը կ'առաջնորդէ: Ներէ որ ըսեմ թէ ատիկա աննթեթ բան մը պիտի ըլլար:

ՊԱՐՈՆ. Գ. - Չափազանցութիւն: Աննթեթութիւն: Հըմ, խնդիրը քիչ մը աւելի լուսաբանենք: Կ'ուզեմ Հրանդին վրայ խոր ազդեցութիւն մը բանեցնել: Ան պէտք է որ զգայ թէ ի՛նչ զգուելի բան է անպատիւ ըլլալը. թէ ի՛նչ գեղեցիկ ու գովելի բան է պատուաւորութիւնը: Կարծեմ այս նպատակին լաւ կերպով կը հասնիմ, եթէ ժամացոյցը Հրանդէն, որ այնքան ուրախացած է՝ անու՛մ ու պատուաւոր ծխան մաքրողին սամ: Ձե՛ս կարծեր թէ ասիկա Հրանդին վրայ շատ պիտի ազդէ: — Ինձի համար ծախքը մեծ բան մը չէ, Ես այսպէս հաշիւ կ'ընեմ: Բոյան ոսկի տուի՝ Հրանդին ուրախութիւն պատճառելու համար. այս գումարը պիտի չծախսէի՞ զինքը պատուաւոր մարդ մ'ընելու համար: Մի՛թէ այս դրամը չա՞տ պիտի երեւար:

ՏԻԿԻՆ Գ. - Ո՛չ, ո՛չ: Անշուշտ ոչ: Ես ալ կը բողձամ որ փոքրիկ ծխան մաքրողն իր պատուաւորութեանը համար լաւ մը վարձատրուի: Սակայն ծխան մաքրող պատանի մը՝ ոսկե- ժամացոյցով — ներողութիւն — քիչ մը ծիծաղելի պիտի ըլ- լար:

ՊԱՐՈՆ Գ. - Զգէ որ ես իմ ընելիքս ընեմ: Բնական է ժամացոյցը ծխան մաքրող աղու չի յարմարիր. բայց՝ թերեւս ծխան մաքրող աղան այնպիսի կերպարանք մը կը ստանայ՝ որ ժամացոյցին կը յարմարի: Եւ քանիներ ժամացոյց, սուր ու պատուանշան կը կրեն՝ առանց պէտք եղած յարմարութիւնն ունենալու:

ժ. ՏԵՍԻՆ

ՀՐԱՆԴ, ԵՐԱՆՈՒՀԻ, ԱՌԱՋԻՆՆԵՐԸ

ՏԻԿԻՆ Գ. - (Այնպիսի դիրքով մը կենայ որ Հրանդ կո- զոպոսուած ծառիկը չկշռարե):

ՀՐԱՆԴ. - Ի՞նչ կը հրամայէք, հայրիկ:

ՊԱՐՈՆ Գ. - Հրանդ, դեռ կը յիշե՞ս այն սիրուն առակը, զոր երէկ կարդացիր ու մեզի պատմացիր:

ՀՐԱՆԴ. - Ա՛, նախանին առակը: Դեռ շատ լաւ կը յի- շեմ:

ՊԱՐՈՆ Գ. - Անգամ մըն ալ կը պատմե՞ս ինծի:

ՀՐԱՆԴ. - Օ՛, շատ սիրով: Բաղքի մը մէջ երկու մար- դիկ կային: Մէկը հարուստ էր, միւսն աղքատ: Հարուստը շատ ոչխար ունէր. իսկ աղքատը՝ միայն մէկ հատ փոքրիկ գառնուկ, որ իր պատռէն կ'ուտէր ու իր գաւաթէն կը խը- մէր և ինքը գայն ամէն բանէ վեր կը սիրէր: Բայց, երբ օր մը հարուստին հիւր եկաւ՝ չուզեց իր ոչխարներէն մին մօր- թել: Կ'ուզէր անոնց ինայել . . . ու զնաց աղքատին մէկ հատիկ գառնուկն առաւ ու օտար մարդուն համար մօրթեց:

ՊԱՐՈՆ Գ. - Շատ լաւ պատմեցիր: Հիմայ ըսէ՛ նայի՛նք:

Ի՞նչ կը մտածես հարուստին վրայ: Ի՞նչպէս կ'երեւայ քեզի՝ ՀՐԱՆԴ. - Անպիտանը մեծ ստահակ մըն էր:

ՊԱՐՈՆ Գ. - Քիչ մը զօրաւոր կերպով կը բացատրես ինք- ղինքդ: Սակայն . . . լա՛ւ է: Դուռն այդպիսի ստահակ մըն ես:

ՀՐԱՆԴ. - Ե՛ս . . . հայրիկ:

ՊԱՐՈՆ Գ. Այս . . . դժուր:

ՀՐԱՆԴ. - Զեր միտքը չեմ հասկնար, չեմ գիտեր թէ ի՞նչ կ'ուզէք ըսել:

ՊԱՐՈՆ Գ. - Կը ճանչնա՞ս սա ծառիկը:

ՀՐԱՆԴ. - (Վար հակած այժերով) Այո, հայրիկ:

ՊԱՐՈՆ Գ. - Ուզի՞ր աչքերուս նայէ:

ՀՐԱՆԴ. - Զեմ կրնար:

ՊԱՐՈՆ Գ. - Ո՛վ կողոպտեց այս ծառիկը, Առանց տա- տամսելու պատասխանէ:

ՀՐԱՆԴ. - (Առանց վեր նայելու, խոնարհ ձայնով) Ես:

ՊԱՐՈՆ Գ. - Գիտե՞ս նաեւ թէ ասիկա ստահակութիւն է:

ՀՐԱՆԴ. - Այդ խօսքը ծանր կու գայ ինծի: Արիւնս կ'ըմբոստացնէ: Այնպիսի փոքրիկ բանի մը համար . . .

ՊԱՐՈՆ Գ. - Փոքր գողութիւնն ալ գողութիւն մըն է: Եւ ով որ փոքր բանի մէջ հաւատարիմ չէ՝ մեծին մէջ ալ անհա- ւատարիմ կ'ըլլայ:

ՀՐԱՆԴ. - Ո՛հ, հայրի՛կ: Հաւատացէք որ եթէ նարինջ- ները ոսկի ըլլային՝ մատով մ'ալ չէի դպչեր:

ՊԱՐՈՆ Գ. - Ինչ որ մեր սիրաբ կ'ուզէ՝ մեզի համար սա- կիէն լաւ է: Ոսկւոյ համար անշուշտ երանիկին ծախու պիտի չէլլէիր . . . : Բայց հիմայ պատասխանէ. նախանի առակը քեզի չի՞ յարմարիր:

ՀՐԱՆԴ. - Աւա՛ղ, այո:

ՊԱՐՈՆ Գ. Զե՞ս զգար թէ անոր մէջ դուռն ինքդ նկա- րուած ես:

ՀՐԱՆԴ. - Դժբախտաբար:

ՊԱՐՈՆ Գ. - Զեր բոլոր ընթերցումները դասարկաբանու- թիւն ու ժամանակակարգայ բաներ են, եթէ ձեր սրտին մէջ



769-81

չեն թախանցեր ու լաւագոյն մարդիկ չէք ըլլար: Պատմութիւնը հիմայ քու վրայ դարձուր: Ինչպէս կ'երեւաս այս հայկերն մէջ:

ՀՐԱՆԴ. - Ո՛հ, հայրիկ, շատ մեծ անիրաւութիւնն ըրի:

ՏԻԿԻՆ Գ. - Նայէ՛, սիրելի Հրանդ, Երանուհին ծառիկն անձամբ անկած, խնամած, առատ իբրիւսն ջրած ըլլալով՝ տեսաւ անոր աճիւնն ու ծաղկիւրը, պատշտաւն ու պատգանքունն հասունալը, որով անոր վրայ սաստիկ սերտացած էր . . . : Մեր ապակետէն քելի ալ պարզեւած էինք շատ սիրուն նարնջենի մը, որ այս տարի սքանչելի պատգանքուն առատութիւն մը ունի: Ինչո՞ւ այդ քու ծառէդ չքաղցիր: Ճիշդ ալ բարի Երանիկին փոքրիկ նարնջենիէ՞ն պիտի ըլլար: Ո՛հ, քու տեղը ես կը կարծրիմ . . . :

ԵՐԱՆՈՒԻ. - Մայրիկ, ներէ՛ իրեն: Կը տեսնես թէ բարի Հրանդին որքանց ցաւ կը պատճառէ իր յանցանքը: Անշուշտ գէշ մտքով չէ ըրած: Թերեւս աւելի թիթեւ մտածուած, անխորհուրդ կասակ մըն էր՝ քան որ կրթութիւնը:

ՏԻԿԻՆ Գ. - Ու սիրելի քոյրիկդ, որ այսքան սիրով ըզքեզ կ'արբարացնէ՝ մտադրած էր պատշտել, մանուաւնդ թէ ամբողջ ծառը և այն՝ քու ծննդեանդ տօնին օրը քելի նուիրել: Ազաւնին ալ այս սիրուն պատկը քեզի համար հիւսած էր: Արշալոյսին արդէն ծաղիկները քաղած էր որ այս օրը առողջ գեղեցկացնէ ու քեզի հաճելի դարձնէ:

ՀՐԱՆԴ. - Ո՛հ, մայրիկ, խնայէ՛ ինձի: Ինքզինքս չափազանց ամօթահար կը զգամ:

ՏԻԿԻՆ Գ. - Պատուները դուն քու ձեռքովդ առիր, հիմայ ալ դուն ինքդ առ պտակը՝ գեո Ազաւնին չեկած: Ահա՛, առ՛:

ՀՐԱՆԴ. - Մայր իմ, կը զգամ թէ այդ պտակին արժանի չեմ. ստուգել պտակուելու արժանի չեմ:

ՊԱՐՈՆ Գ. (Ծխակ մաքրող սղակ տեսնելով) Ուրիշ դատ մըն ալ կը սպասէ քեզի, Հրանդ:

ԺԱ. ՏԵՍԻԼ

ԱՐՇԱԿ ՓՈՔՐ ԾԽԱՆ ՄԱՔՐՈՂԸ, ԱՂԱԽԵՒ, ԱՌԱՋԻՆԵՐԸ

ԾԽԱՆ ՄԱՔՐՈՂ. - (Երեսը մուրեկ մաքրուած՝ քարմ ու պայծառ է. սեր զսակը մեկդի նետած ըլլալով՝ զրոյսն առաս ու զակնուր մաղերով ծածկուած է. իր ձեռքերն ալ մաքուր ու ճերմակ են: Քիչ մը ձախշիկ կերպով խոնարհելով կը բարեւէ, սեկեակիկ մեջ շուրջը կը դիտէ, ծխակիկն ու ժամացոյցիկ կը նայի ու շուտուած՝ ակնաշար կը փերէ):

ՊԱՐՈՆ Գ. - Մի՛ վախնար, մօտ եկուր, պզտիկ:

ՏԻԿԻՆ Գ. Ա. - Ինչ լաւ կ'երեւայ պզտիկը:

ՊԱՐՈՆ Գ. (Չայն դիտելով) Դեռ չյգիւտած, բայց և այնպէս դո՛ւար մը:

ՏԻԿԻՆ Գ. - Դիտէ անգամ մը սա ժամացոյցը. Ի՞նչպէս է, կը նաւնի՞ս:

ԱՂԱԽԵՒ. - (Կը ցուցնէ սևոր) Ահա՛, ասիկա:

ՏԻԿԻՆ Գ. - Ինչո՞ւ քիչ մը առաջ չառիր զայդ:

ԾԽԱՆ ՄԱՔՐՈՂ. - (Տիկնոջ ոտքն իյնալով) Ո՛վ մեծարոյտ տիկին, և կամ ինչպէս որ պէտք է կուգի զՁեզ: Մեզմէ մէկը չի կրնար Ձեզի պէս բարձր գլուխներու հետ խօսակցել: Ո՛հ, ներեցէ՛ք ժամացոյցը գոյնալու ամբարիշտ մտածմունքիս: (Պատրոն Գեղարմեակիկն ոտքն իյնալով) Ո՛վ մեծարելի պարոն կոմս, կամ ինչ որ էք: Հոգար ներում կը խնդրիմ: Մի՛ ծեծէք զիս ծխանէն վար իջնալուս համար: (Վեր երդելով ու երկիւնք նայելով) Ո՛վ սիրելի մայր, քու բոլոր բաժանորդ ձեզիւ կ'ըլլան: Չկայ բարակ դերձան մը, որքան ալ նաւրբ՝ որ օր մը արեւին չկլէ: Փառք Աստուծոյ որ ժամացոյցը չեմ առած . . . եթէ ոչ՝ անշուշտ այս գլուխը (Գրուխը կը բռնէ) թա՛ծ կ'ըլլար:

ՊԱՐՈՆ Գ. - Պատուաւոր աղայ, հանդիստ եղիք: Հոս քեզի բան մը չի պատահիր:

ՏԻԿԻՆ Գ. Ո՛չ, ո՛չ, Ինքզինքդ շատ լաւ բռնեցիր: Չքեզ անոնց կար: Ամէն բան գիտէ: Եթէ նպարտութիւն ունենայիր՝

կրնայիր յաշխուսեանդ վրայ պարծենալ:

ՊԱՐՈՆ Գ.- Անշուշտ աւելի հպարտ՝ քան որեւէ զօրավար շահած ճակատի մը համար:

ՏԻԿԻՆ Գ.- Նայէ, սիրելի Հրանդոս, սա տղուն. այս սե- նեակին մէջ ինքզինքը առանձին կը կարծէր ու այդ ժամա- ցոյցը նշմարեց: Սերով պիտի ուզէր վայր առնուլ Ստիկա Ի- րնն շատ աւելի սիրելի ու բաղձալի էր՝ քան թագը՝ իշխանի մը . . . և սակայն ինքնիրեն յաղթեց ու ժամացոյցը հաղ- թաղ տուաւ: Այսքան կարող է առաքինութեան զեղեցիութիւնը կամ ժանաւանք Աստուծոյ վախը . . . և դու . . . ս'հա՛յր քան ա՛նխորհուրդ կերպով զործած ես:

ՊԱՐՈՆ Գ.- Մօտեցիր մէյ մը ատար, Հրանդ:

ՀՐԱՆԻ (Արշակին ֆովն երթալով) Ամօթով միայն կըր- նամ . . . ու կարմրելով:

ՊԱՐՈՆ Գ.- Լաւ ուրեմն, կը ճանչնաս յանցանքդ . . . խորապէս կը զգաս զայդ . . . բարձրածայն կը խոստովանիս. . . ուստի ես ալ կը ներեմ քեզ ու այլեւս բան մըն ալ չեմ ուզեր բռնի թէ քու անհնազանդութիւնդ ու թեթեւամտութիւնդ զիս ու բարի մայրիկդ վշտացուցած են: Բայց, պատիժը բոլորովին պիտի չթողում, որովհետեւ քու լաւութեանդ համար է:—Նայէ սա ժամացոյցին ու զիտէ զայդ: (Ժամացոյցն ակնոր կու տայ) Կեղի համար գնած էի որ ծննդեանդ օրը քեզի նուիրեմ: Բայց հիմայ՝ այս նուէրը քեզի աւելի արտօնութեան պատճառ պիտի բլլայ՝ քան ուրախութեան: Վասն զի խիղճդ քեզի պիտի ըսէ որ դուն այդպիսի նուէրի մը արժանի չես: Այս ժամացոյցը քեզ միշտ պիտի յիշեցնէ քու մէկ գէշ գործքդ: Սակայն այս ժամացոյցը յարմարապէս իմ երկու նպատակներուս մէկէն կը ծառայէ:— Զքե՛զ, Հրա՛նդ, զողութեանդ համար պատժելու, և զքե՛զ, պղտի՛կ, պատուաւորութեանդ համար վարձատրելու: Եւ որպէս զի տեսիս, Հրանդ, թէ լրջութեամբ կ'ըսեմ և թէ ինձի համար քսան ոսկին բան մը չ'արժեր՝ ահա ժամացոյցը քեզմէ կ'առնում ու ատար կու տամ:

ՀՐԱՆԻ.- (Անօրահար ու իսուր դեմքով փոքրիկ ծխակ)

ևս փրոդին ձեռքին մեջ եղած ժամացոյցին կը նայի):

ԾԽԱՆ ՄԱՔՐՈՂ.- Ո՛հ, սիրելի, ոսկեղէն, փաքրիկ պա- տանիկո ան պէտք չէ սր այսքան ախուր բլլայ: Չար թըշ- նամին այս ցամացոյցով զիս փորձութեան մղեց: Անկէ ի վեր ուղիղ կը խորհիմ, Ամբողջ աշխարհը պիտի խնդար, եթէ տես- նէր որ ինձի պէս մբոտ աղայ մը այսպիսի գոհար մը զրպա- նէն կը հանէ: Մարդի՛կ զիս ոսկեղէնոցով խոզին պիտի նը- մանցնէին, եւ ժամացոյցի պէտք ալ չունիմ, իմ վարպետա- արդէն ինձի համար կենդանի ժամացոյց մըն է, Վայրկենա- պէս կը խրատէ զիս, երբ արթննալու կամ գործելու ժամա- նակն բլլայ: Ան ժամացոյց մըն է նաեւ, որ երբեմն լա՛ւ կը զարնէ . . . թող նորէն առնու, ուրեմն, ժամացոյցը այս աղաւոր, պղտիկ պարսնիկը: (Տիկին Գեղարմեսին զառնալով) Ասոր սեղ ուրիշ շնորհք կը խնդրեմ:

ՏԻԿԻՆ Գ.- Ի՛նչ է ուրեմն այդ շնորհքը: Ըսէ նայինք:

ԾԽԱՆ ՄԱՔՐՈՂ.- Հայրս ու մայրս արդէն քանի մը տա- րիէ ի վեր մեռած են: Ասոր համար աշխարհի մէջ առանձին եմ մնացեր ու մէ՛կ կը չունիմ: Մոլորած ոչխարի պէս գիւղէ զիւղ թափառելով՝ վերջապէս օր մը աղքատ զործաւորի մը դուռը հասայ: Չմեռ էր ու ես ցուրտէն կը դողայի: Գործաւո- րին կիներ զիս տեսնելով՝ իր տաք սենեակը կանչեց ու իր աը- դոցը հետ, որ դեռ նոր սեղան նստած էին, տաք ապուր մը կերցուց: Երբ լաւ մը կ'չտացայ ու տաքցայ՝ ու դարձեալ դուրս պիտի ելլէի հովին ու ձիւնամբրիկին . . . ու ճամբարդի ցուպս առի՛ . . . այլեւս չկրցայ արցունքս զսպել՝ ու սկսայ դառնապէս լալ:

ԱՂԱԽԻՆԻ.- Ո՛հ Աստուա՛ծ իմ, իմ ալ աչքերս լեցուեցան:

ԾԽԱՆ ՄԱՔՐՈՂ.- Գործաւորին տղաքն ալ սկսան լալ ու քրեկն ծնողացն աղաչել սր զիս իրենց քով պահելու: Գթացին բարի մարդիկը վրաս ու զիս իրենց քով պահելով իրենց աը- դոց հետ զվրոց զրկեցին և ի վերջոյ զիս քաղաք բերելով զործի դրին, ուր օրապահիկս կը հանեմ:

ՊԱՐՈՆ Գ.- Գեղեցիկ ու ազնիւ կերպով վարուած են այդ

մարդիկը: Բայց դեռ ի՞նչ կրնանք ընել քեզի համար:

Ծեռն ՄԱԲՐՈՂ. - Ո՛հ, ինձի համար ոչինչ: Բայց այն բարի ընտանիքին վիճակը հիմայ շատ գեշ է: Այրը հիւանդ է ու չի կրնար աշխատիլ, իսկ կինը աղաքներով գրադած է: Արդ՝ պաղատագրին ու ձեռածըարձ (Չեռխերը վեր կը վերցնե) կը խընդրեմ որ ժամացոյցին անդ այն բարի ընտանիքին օգնութիւն մ'ը՛ էիք:

Տիկին Գ. - Ո՛հ, հրաշալի՛:

ԱՂԱԻՆԻ. - Ստուգիւ ազան ամենազնիւ ու երախտագէտ սիրա սենի:

ՊԱՐՈՆ Գ. - Խնդճ մարդիկներուն պէտք է օգնել: Պիտի հարամ զանսնք:

ՀՐԱՆԳ. - (Արշակիկն) Հիմայ աւելի ևս պէտք է որ ժամացոյցը դուռն առնուս: Դուռն արժանի էս անոր. ինձմէ աւելի դուռն էս արժանի:

Տիկին Գ. - Ապրի՛ս, ազնիւ Հրանդ: Հիմայ աչքիս դարձեալ պատուաւոր ես, եկո՛ւր բազուկներուս մէջ:

ՊԱՐՈՆ Գ. - Տղան մեր Հրանդն ամչցուց... ի՞նչ կը կարծես, (Արախիկն) սիրելի կինս, Պէ՛տք է որ այն չքաւոր գործաւորներն ալ, որոնց մասին այնքան ազուար բաներ պատմեց այս ազան՝ զմեզ ամչցնեն:

Տիկին Գ. - Ո՛հ, ո՛չ: Պէտք չէ որ ամչցնեն: Այն դաղափարը, զոր ինձ հասկցնել կ'ուզես՝ ճիշդ իմս ալ է:

ԱՂԱԻՆԻ. - Նայէ՛, Հրանդ, այսօր բան մը ըրիր, որ ծնընդէ՛անդ տօնին պատիւ չի բերեր: Սակայն այս օրը կրնաս ուրիշ կերպով կեանքիդ գեղեցկագոյն օրերէն մէկն ընել: Կըրնաս այս սրբ ազուռն համար, որ այլ ևս ո՛չ հայր և ոչ մայր ունի՛ հայրիկէն ու մայրիկէն բան մը խնդրել ու ատով թերևս զինքն իր ամբողջ կեանքին մէջ երջանիկ կ'ընես: Եւ սրով՝ հեռու այսօր ծննդեանդ տօնն է՝ անշուշտ խնդրանքդ չեն մերժեր:

ՊԱՐՈՆ Գ. - Շատ ազնիւ, սիրելի Ազաւնիս:

ԱՂԱԻՆԻ. - Միտքդ չեկա՞ւ, Հրանդ:

ՀՐԱՆԳ. - Ո՛հ, այո՛, այո՛, ան ա՛յնքան աղքատ է... ու ա՛յնքան խելացի, այնքան բարի ու պատուաւոր: Ես ալ շատ կ'աղաչեմ:

ՊԱՐՈՆ Գ. - Օ՛հ, ուրեմն, պզտիկ, մեր քովը կեցիր. քեզի լաւ բաներ սորվեցնել կու տամ, սրով օր մը կրնաս վայելչօրէն ժամացոյցը կրել:

Տիկին Գ. Իսկ դուռն, Հրանդ, ազուար օրինակ մը տալով՝ պատուէ պատիկը ձեռքը թօթուելով ու բարի գալուստ մաղթելով իր բն. քու եղբայրդ:

ՀՐԱՆԳ. - (Արշակիկն ձեռքը թօթուելով): Իրարու եղբայր ըլլանք, ազուար աղայ:

Ծեռն ՄԱԲՐՈՂ. - Աստուած իմ, այս սրքան մեծ բարիք կ'ընէք ինձի: Ոչ, ոչ, ստուգիւ ատոր արժանի չեմ: Ասիկա դեռ դավելի բան մը չէ, երբ մէկն այնքան մեծ չարութիւն չ'ընէ որ զինքը բանաարկին կամ կախեն: Պատուաւոր ըլլալը՝ իմ պարագս է: Ես պէտք էի այնպէս ընել: (Ծնրադիր երկիկն նայելով ձեռնամաձ): Ո՛հ, դեռ կը յիշեմ, երբ օր մը շատ կարօտութեան մէջ էինք՝ արտ մը զեռնախնձոր գողցայ Օ՛, ինչպէս պատմեց զիս մայրս ու խրատեց: Անմիջապէս գողցուած զեռնախնձորները նորէն հոն տարի, ուսկից որ ատած էի ու ախրաջմէն ներսում խնդրեցի (Գարննալ դեպ ի երկիկն գառնալով) Շնորհակալութիւն քեզ, սիրելի՛ մայրիկ, քու խոստութիւնդ հիմայ զիս երջանիկ կ'ընէ: Եթէ զեռնախնձորին համար զիս պատժած չըլլայիր՝ գողութեան դէմ այս զղուանքը պիտի չուեննայիր... Այս ժամացոյցն ալ ատած պիտի չըլլայիր և հիմայ ալ խեղճուկ կաթիլ մը դարձած... Ամէնքը զիս անպատիւ պիտի համարէին ու ոչ սք ինձի պիտի վրստահէր: (Բոլոր ներկաներուն) Ստուգիւ, ամբողջ կեանքիս մէջ պիտի չկարենամ մօրս պէտք եղածին չափ շնորհակալ ըլլալ, որ յանցանք մը անպատիւ չէ թողած ու ա՛յնքան սիրալիր կերպով խրատած է զիս:

ՊԱՐՈՆ Գ. - Կը տեսնե՞ս, ուրեմն, Հրանդ, թէ ի՞նչ լաւ հեռուանքներ կ'ունենայ աղաքն իրենց յանցանքին համար:

պատժելը. — Հիմայ ամէնքդ ալ կը հասկնա՞ք, թէ տղաք, ի՞նչ անդուժ բարութիւն, ի՞նչ անսիրտ գթութիւն պիտի բլլար ձեր յանցանքներուն աչք գոյնելը:

ԵՐԱՆՈՒՀԻ. — Ոչ անչո՞ւշտ, ամէնքս ալ կը հասկնանք, հայրիկ, շատ պայծառ է:

ԾԻՍԱՆ ՄԱՔՐՈՂ. — Ո՛վ բարի պարոն, ո՛վ ազնիւ տիկին, հազար ու բիւր անգամ շնորհակալ եմ ձեզի որ զիս կ'ընդունիք: Իսկ դու, աղուար, պղտիկ պարոն, դուն պէտք ես ժամացոյցն ստանալ: Անա առ, շատ կ'աղաչեմ:

ՀՐԱՆԳ. — Ոչ, ետայիւս բնաւ չեմ կրնար ժամացոյցն առնուլ: Հիմայ շատ սիրով կը կատարեմ պարաքս և ատոր հաշար հայրիկիս ու մայրիկիս ձեռքերը կը համբուրեմ,

ԻՐԻՍԱՆ ՄԱՔՐՈՂ. — Ի՞նչ ընեմ ուրեմն ժամացոյցը: Նարէն միշտ պատուաւոր ու ուղղամիտ պիտի ըլլամ և Աստուծո՛ք վախնամ: Ասոր համար միշտ յարմար ժամանակ կայ, ասոր համար ժամացոյց նայելու հարկ չկայ:

ՊԱՐՈՆ Գ. — Լաւ, միշտև որ կարող ըլլաս զայդ վայելուչ կերպով կրել՝ ևս զայդ մեր սովորական սենեակին մէջ կը կատարեմ ու տակն ալ սկի տառերով սա խօսքերը զբ'ել կու տամ. «Երջանիկ ըլլալու համար՝ ամէն տուն ազնիւ ու պատուաւոր եղիք. բայց՝ ամէն ասն ու ամէն տեղ ազնիւ ու պատուաւոր ըլլալու համար յիշէ միշտ Աստուծոյ ներկայութիւնը և անոր սուրբ կամքը ա՛նէն բանէ աւելի յարդէ»:

ԺԲ. ՏԵՍԻՒ

ՆԱԶԻԿ, ԱՆՆԱ ԵՒ ԱՌԱՋԻՆԵՐԸ

ՆԱԶԻԿ. — Բայց ինչո՞ւ մէ՛կը նախաճաշի չի գար: Մեր կաթը ասք պիտի ըլլայ, հայրիկին ու մայրիկին սուրճը պող. (Պզտիկ ծխակ մսփրոզը կը կշմարե ու յանկարծակիի գաշով ձիջ կը կ'արձակե) նայէ՛, նայէ՛, փոքրիկ չար ծխան մաքրողը հոս է: (Կ'ուզե փախչի):

ԱՆՆԱ. — (Ետ կեցնելով) Կեցի՛ր, քեզի բան մը չ'ընեք: Տիկին Գ. — Տղայ մի՛ ըլլար, նազիկ, նայէ մէյ մը ի՞նչ բարի է. ի՞նչպէս կը ժպտի:

ՆԱԶԻԿ. — (Անկաշիկ փրակցիկի սակեկ զուռս նայելով) Ա՛հիմայ աւելի գեղեցիկ է քան առաջ. եթէ այդ մտտ հագուստներն ալ չունենար . . . :

Տիկին Գ. — Ան մեր քովը պիտի մնայ: Գու եղբայրդ պիտի ըլլայ: Իբրև իր քոյրիկը պիտի չու էի՞ր զինքը սիրել:

ՆԱԶԻԿ. — Եթէ հայրիկը իրեն սիրուն հագուստներ չիւնէ՛ ինչո՞ւ չէ:

Տիկին Գ., Սիրուն հագուստները՝ այդ փոքրիկ գլխուն մէջն են: Այս զգեստներով հաճելի չէ՞ քեզի:

ՆԱԶԻԿ. — (Գլուխը ցնցելով) Բ՛լ:

Տիկին Գ. — Բայց Հրանդ՝ իր ծննդեան տօնին առթիւ ընդունած այս հագուստին մէջ քեզի հաճոյ է, այնպէս չէ՞:

ՆԱԶԻԿ. — (Կը հաստիկ զլխով) Անչո՞ւշտ, իշխանի մը պէս հագուած է:

Տիկին Գ. — Բայց ըսէ. Հրանդ ծածուկէն երանիկին գեղեցիկ նարինջները փրցուցած կերած է: Ասիկա լաւ կը գտնե՞ս:

ՆԱԶԻԿ. — Ո՛ր:

Տիկին Գ. — Բայց չէ՞ որ գեղեցիկ հագուստներ ունի:

ՆԱԶԻԿ. — Նորէն չեմ հաւնիր:

Տիկին Գ. — Ուրեմն մնացածն ալ լսէ: Այդ սև հագուստով աղան կրնար ծածուկէն մեր սկի ժամացոյցն առնուլ տանիլ և իրեն կարծածին համեմատ ոչ ոք պիտի իմանար. և սակայն ժամացոյցը չստաւ, որովհետև գողնալը լաւ բան չէ և Աստուած ամէն բան կը տ'ոնէ ու չարութիւնը կը պատժէ: Հիմայ ըսէ նայի՛մ, կը հաւնի՞ս այսպէս պատուաւոր ըլլալուն համար:

ՆԱԶԻԿ. — Այո՛:

Տիկին Գ. — Բայց չէ՞ որ մտա զգեստ հագած է:

ՆԱԶԻԿ. — Այո, սակայն շատ բարի տղայ է:

Տիկին Գ. — Լաւ ուրեմն, միտ դիր. ո՞րը լաւագոյն է. սի-

բուն զգեստներ հագնել ու չար ըլլալ՝ թէ տգեղ հագուստներ
ուսնենալ ու բարի ըլլալ: Ո՞րը աւելի լաւ է:

ՆԱԶԻԿ.- Սիրուն զգեստներ ուսնենալ ու բարի ըլլալ՝
ամէնէն լաւն է:

ՏԻԿԻՆ Գ.- Լա՛ւ միա գիր. Ո՞րը կը նախընտրես. ա-
ղուար զգեստներ ուսնենալ՝ թէ բարի ըլլալ:

ՆԱԶԻԿ.- Երկուքն ալ:

ՏԻԿԻՆ Գ.- Լաւ, բայց եթէ երկուքն ալ միասին չու-
նենայի՞ր, եթէ երկուքէն մէկը միայն կարենայիք ստանալ —
կա՛մ զեղեցիկ զգեստներ կա՛մ բարի ըլլալ — ո՞րը պիտի ըն-
տրէիր:

ՆԱԶԻԿ.- Օ՛, ատիկա դժուար է: Ես . . . ես . . . պ-
ւելի պիտի ուզէի բարի ըլլալ:

ՏԻԿԻՆ Գ.- Օ՛, եկո՛ւր, եկո՛ւր բաղուկներս մէջ. դուն
իմ բարի, անուշիկ աղջիկս ես:

ԵՐԱՆՈՒՂԻ.- Ի՞նչ պիտի ընենք, ուրեմն, զեղեցիկ ծաղ-
կագոսկը:

ՊԱՐՈՆ Գ.- Նապի՛կ, զիտե՞ս նաև թէ որո՞ւն կը պատշաճի
պսակը:

ՆԱԶԻԿ.- Այո՛, հայրիկ, հարսին:

ՊԱՐՈՆ Գ.- Լաւ, բայց առաքինութեան, այսինքն աղու-
մքն ալ, որ բարի ու պատուաւոր է՝ պսակ մը կը վայելէ: Ա-
մէնէն աւելի որո՞ւն կը վերաբերի, ուրեմն, այս պսակը:

ՆԱԶԻԿ.- Ինձի՛:

ՏԻԿԻՆ Գ.- Բեզի ալ, եթէ մի՛շտ հնազանդ ու բարի ըլլաս:

ՊԱՐՈՆ Գ.- Միայն թէ դուն ինքզինքդ գովելու չես:
Ինքնագովութիւնը լաւ չէ: Իսկ պսակին համար ուրիշ բան
էր ըսածս:

ՏԻԿԻՆ Գ.- Սա երկու մանչերէն զանիկա՛ պիտի պսակես
այս պսակով, որ ատոր աւելի արժանի է: Որո՞ւն կը սա-
ուրեմն, պսակը:


ԱՂԱԻՆԻ.- Գեղեցիկ հագուստ ուսնեցողին՝ թէ տգեղ հա-
գուստ ուսնեցողին:

ՆԱԶԻԿ.- (Պսակը ծխան մաքրող սղուն երկնցներով) Նա-
րիկ, սեւուկ աղբարիկիս:

ՏԻԿԻՆ Գ.- Ապրի՛ս, աղու՛ր նազիկս, փոքրիկ սրտիդ
մէջ արդէն պարզ բարին հաճոյականէն աւելի զերազաս է:

ԵՐԱՆՈՒՂԻ.- Իսկ ի՞նչ ընենք այն երգը, զոր Հրանգին
ծննդեան օրը պիտի երգէինք:

ՊԱՐՈՆ Գ.- Այն ալ պահեցէք իր յաջորդ ծննդեան առ-
նին, երբ ինչպէս կը յուսամ՝ ատոր աւելի արժանի պիտի
ըլլայ: Այսօր երգեցէք «Երեք Պսակներուն» երգը, զոր սա-
աղուօր ծաղկեպսակն ինձ կը յեշեցնէ:



(ԱՄԷՆ-ԲԸ ԿԵՐԳԵՆ)

Տեսակ տեսակ պրոսակներ կան,
Փառքի, պատուոյ, զարդարանքի,
Անոնց երկուքն շատ պատուական,
Իսկ երրորդը՝ հիանալի:

Հայրենասէր քաջին ճակատ
Որ իւր արիւնըն է թափեր՝
Կը պրտակէ փառքով առատ
Դափնեպրսակ մը պատուաբեր:

Շուշանափայլ անմեղու թիւնն
Երբ զարգն ըլլայ հարսի մը նոր՝
Ծաղկեպրսակն անոր զըլխուն
Կը բուրբուի հարսնիքին օր:

Բարի հոգւոյն, որ ակաղձուն
Երկինք կ'երթայ սաւառնաթեւ՝
Կը վայելէ զեղեցկազոյն
Ասղապրսակն իբրեւ պարզեւ:



ՀԱՐ ԹԱՏՐԵՐԳԱԿԱՆ

Չուից. ֆր-

1. ԹՇՆԱՄՈՒԹԻՒՆ ԵՒ ՀԱՇՏՈՒԹԻՒՆ	1
Խառն խումբի համար	
Լոյնիկն երեք ևնուագներուն ևօրակերք	0,40
2. ՊԱՆԴՈՒԿԻ ԳՈՂԸ	0,60
Մանչերու համար	
Լոյնիկն երկու ևնուագներուն ևօրակերք	0,40
3. ՄՊԻՏԱԿ ՏԱՓԱՏԸ ԿԱՄ ԱԿԱՄԱՅ ՄԱՐԶԻԿԸ	0,80
Խառն խումբի համար	
Լոյնիկն երկու ևնուագներուն ևօրակերք	0,40
4. ԹԱՏԵՐԱՓՈՐՉ ՄԸ	0,60
Աղջիկներու համար	
Լոյնիկն չորս ևնուագներուն ևօրակերք	0,40
5. ՏԱՌԱՊԱՆԲԻ ԴԱՍԸ	0,80
Աղջիկներու համար	
Լոյնիկն երկու ևնուագներուն ևօրակերք	0,20
6. ԱՂՔԱՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ ԿԱՄ ՀՍԿԱՔԱՂ ԱՂՋԻԿԸ	0,80
Խառն խումբի համար	
Լոյնիկն երկու ևնուագներուն ևօրակերք	0,20
7. ՆԱՂԲՈՒԱԾ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԸ	0,80
Մանչերու համար	
Լոյնիկն երկու ևնուագներուն ևօրակերք	0,40
8. ԵՐԿՈՒ ԱՊՈՒՇ ՆԱՌԱՆԵՐ	0,06
Խառն խումբի համար	
Լոյնիկն երկու ևնուագներուն ևօրակերք	0,40

Զւեից ֆր.

9. ԿՕՇԿԱԿԱՐ ՍԻՄՈՆ ԱՂԱՅԻ ԾՆԵՂԵԱՆ ՏԱՏԵՂԱՐՁԸ 0,80
 Մանչերու համար
 նոյնիս երկու նուագներուն հօրաները 0,40
10. ԲԱՆՏԱՐԿՈՒԱԾ ՊԱՐԵԿԸ 0,60
 Աղջիկներու համար
 նոյնիս երկու նուագներուն հօրաները 0,40
11. ԻՆՁ ԲԱՐԵՂԷՊ ԱՆԱԿՆԿԱԼ 0,80
 Աղջիկներու համար
 նոյնիս երկու նուագներուն հօրաները 0,40
12. ՓՈՔՐԻԿ ԾԻԱՆ ՄՈՔՐՈՂԸ 0,60
 Խառն խումբի համար

ԴԻՄԵԼ՝ P. Méchitharistes Vienne VII (Autriche) Mechitaristengasse 4

ԿԱՄ՝ Collège des P. P. Mechitaristes Plovdiv (Bulgarie).



«Ազգային գրադարան»



NL0402794

13542

№ 118

1

— — — — —
ԳԻՆ՝ 10 ԸԵԻԱ
— — — — —